

ՊԱՏՄՈՎԱՅՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ ԱԳԱԿԱԴՈՐՉՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Ապակւոյ գիւտն ընհանրապէս Փիւ-  
նիկեցւոց կը տրուի . և հին պատմու-  
թիւնն առասպելախառն ոճով կ'աւան-  
դէ մեզի գիւտին դէպքը : Կը պատմուի  
թէ եղիպտոսի Աւատրուն (բնածխատն  
նատրոնի) ծախողներն երրոր գետե-  
զերի աւազին վրայ կ'եփէլն իրենց կե-  
րակուրը , չգտնալով երկու կտոր քար  
որպէս զի անոնց վրայ կեցընեն իրենց  
կաթսան , առին երկու կոյտ նատրոնի  
և զրին կաթսային տակ երկու կողմէն :  
Ճերմուկթեան զօրութիւնը բաղկացընե-  
լով աւազին գայլախալը նատրոնին  
հետ , ելաւ թափանցիկ և հալող մար-  
մին մը , որ է ապակի ըսուածը :

Այս հինաւանդ պատմութիւնը որոշ  
կը տեսնուի որ առասպելէ : որովհետն  
ըստ ստուգագոյն կարծեաց ապակւոյ  
գիւտը շատ առաջ է քան զփիւնիկեցիս ,  
և գրեթէ արտաքին պատմութեան ժա-  
մանակէն ալ առաջ , մինչև մարդկու-  
թեան սկիզբները : Դամբաններուն մէ-  
ջէն կամ մարդկութեան առջի ժամա-  
նակաց աւերակներէն գտնուած հնու-  
թեանց մէջ կը տեսնուի ապակիէ հա-  
տիւներ , մարդարտի նման կապոյտ  
կամ սկսորակ ապակիներ : Ասոնք հա-  
ւաստի նշան մ'են թէ ապակւոյ գիւտն  
որչափ հին է մարդկութեան մէջ :

Բայց թէ որ ասոնք ալ ըշլային՝ մար-  
դուս բնական զատողութիւնն օգնու-  
թեամբ գիւմիական ծանօթութեանց կը  
հաստատէ որ ապակւոյ գիւտը պէտք է  
երկաթագործութեան ամենաբնական  
և անմիջական հետեանքն ըլլայ . Երկա-  
թագործութիւնը սկսած է մարդկային  
պատմութեան սկիզբն , որ կը կոչուի  
նաև դար երկարոյ :

Երկաթոյ ինչպէս անագապղնձոյ մե-  
տաղագործութեան մէջ , մետաղաց  
գուղձը որ կը ծառայէ երկաթոյ կամ  
անագապղնձոյ շինութեան , չերմու-

թեան զօրութեամբ կը դառնայ ապա-  
կի կ'ըլլայ : Երկաթոյ և անագապղնձոյ  
պատրաստութենէ առաջ եկած մետա-  
ղական կղկղանքն որ գործատանց  
մէջ սովորաբար խարամ կը կոչուի , ու-  
րիշ բան չէ բայց եթէ բռն ամենահայ-  
լով ապակի : Կղկղանքն են գայլախա-  
զատք կալաքարայինք կամ հողային  
խառնուրդ մը , կամաչ կամ ու գոյնով ,  
մանաւանդ երկաթէ , պղնձէ կամ մագ-  
նանէ առաջ եկածը : Թէպէտ և ապա-  
կւոյ թափանցկութիւնը չունին , որով-  
հետեւ մաքրուած չեն աղտոտութենէ ,  
բայց այնու հանդերձ ապակւոյ կերպա-  
րանք կը ցուցընեն :

Ուրեմն վերի ըսածներէն հետեանք  
կը հանենք թէ այն ատեն որ երկաթոյ  
հալոցք շինուեցան նոյն ատեն գըտ-  
նուեցաւ նաև ապակին : Որով այս գիւ-  
տը մինչև մարդկութեան ժամանակնե-  
րը կ'ելլէ , և կրնայ քաղաքականութեան  
և պատմութեան նախկին ժողովրդեան  
սկզբնական արուեստից ծաղկացումն  
սեպուիլ:

Այս բանս հաստատելէն ետև գրեթէ  
ինքիրեն կը յըուի Յունաց և Հռովմա-  
յեցւոց պատմագրաց ըսածը , որոնք ա-  
պակւոյ գիւտը ֆիւնիկեցի վաճառակա-  
նաց կ'ընթայեն : Թէպէտ աւելորդ էր  
դնել հոս այն հինաւանդ պատմութիւ-  
նը , բայց ընթերցողաց զուարճութեան  
համար շենք ուղեր զանց ընել :

Պիինիոս և Փ. Յովսեպոս պատմադիրն  
կ'աւանդեն մեզի այս առասպելախառն  
պատմութիւնը :

Պիինիոս « Հրէաստանի սահմանին  
մօտ է , կ'ըսէ , Ասորւոց մէկ մասը որ կոչի  
ֆիւնիկէ , ուր որ կարմելոս լերան ոս-  
քը կայ լիճ մը բանտէպէւա անուամբ ,  
ուսկից կը կարծուի թէ Փելոս գեաը  
կը բղիսի , որ հազար ստնաշափ միջոց  
կտրելէն ետև ծով կը թափի Պտղոմեա-

յիսի մօտ : Գետը խոր է և այնչափ վազուկ չէ, ջուրը տղմուտ և վատու առողջ, բայց այնու հանդերձ պաշտելի եղած է ժողովրդեան : Եղերաց վրայ աւազ չի թողուր, բայց եթէ երրոր ծովը յետ մէջ գետին ջուրը : Այս աւազը որ ալիքներէն ծեծուելին առաջ բանի մը օգտակար չէր ըլլար, անկէ ետև կը մաքրուի և կը ճերմը ինայ, և կ'երևայ թէ այս լուացման պատճառու է որ ապակի շինելու կը դործածուի : Գետեւ դեղքն ուր որ այս աւազը կը զիգուի հնդդ հարիւր ոտնաչափ երկայնութիւն ունի, բայց այսու հանդերձ շատ մը դարերէ ետև մինչև հիմայ ապակի շինելու մեծ հսկը եղած է :

«Ավանդութիւնը կը պատմէ թէ նատրուն ծախող վաճառականկ, գետին եղերը գուրս ելլերով ուղեցին իրենց կերակուրը նիել, և հոն չդժմանլով քար՝ որպէս զի գնեն իրենց սանին տակ եռու տանւոյ տեղ, նատրոնի կյութերով պակասութիւնը լցուցին, բերելով իրենց նաւերէն որոնք լցուն էին : Նատրոնը ջերմութեան ազդեցութեամբ հալելով, և խառնուելով եղերաց աւազին հետ, ելաւ նոր և թափանցիկ հեղուկ այս խառնրդով բարկացած ասկից, կ'ըսեն : Գտնուեցաւ ապակին :

Յովկեապոս պատմագիրն նոյն գէպը կը պատմէ, բայց ինքն ծովու հինից կ'ընծայէ, և պատմամծը գրեթէ նոյն է Պինիուին պատմածին հետ :

Այս պատմութիւնը անհուշտ ըստ քմաց շինուած է, և ոմանք՝ 'ի հին պատմագրաց գիւրահաւանութեամբ ընդունած են : Որովհետև անկարելի է որ այս գէպին մէջ ջերմութիւնը այն աստիճանի հասնի որ կարենայ ապակին շինել, որ 4,000 աստիճանի ջերմութեամբ գրեթէ կը հայի :

Մեր վերի ըսած մարդկային արուեստէն առաջ եկած գիւտին նայելով՝ պէտք չէ զարմանալ որ հին Արևելյիք, Եղիպատացիք, Յոյնք և Հառվեացեցիք աղէկ գիտէին ապակին շինել, Յոյն և

Հոռովմայեցի պատմագիրք ստէպ կը խօսին ապակիւոյ վրայ :

Ստրաբոն և Տակիսոս մամնաւորապէս կը պնդեն թէ Պեղու գետին եղերը ծածկող աւազը ապակին շինելու համար շատ աւելի յարմար և օգտակար է ըստ ամենայնի : Թէ ուփրաստ կը պատմէ որ Փիւնիկէ գետին բերանը, որ կը թափի Միջերկրական ծով Պտղոմայիսի մօտ, բազմաթիւ ապակին շինելու գործարաններ հաստատուած էին : Միգոնի և Ցիւրոսի մէջ շատ գործարանք կային ապակին շինելու, որոնք քան զամենը հաչակաւորք էին : Արուեստաւորք կ'երթային Պելրոսին եղերը աւազ բերելու համար, և ըստ Տակիսոսի գետին բերանը մօտ եղած եղերը, թէպէտ պղտիկ, բայց շատ աւազ կու տար, և այնչափ գարերէն ետև նորէն անսպառելի աւազ կ'ելլէր հոնկից :

Յովկեապոս պատմագիրն յիշելով այս անսպառելի աւազը՝ կ'ըսէ. «Պտղոմայիսին երկու վտաւան հետու կը վազէ պղտի զետ մը, Պելրոս, որուն քոյ կը տեսնուի Մենմոնի գերեզմաննը : Գետին մօտերը խիստ կարգէ դուրս բան մը կայ . վոս մը հարիւր կանգուն կլորութեամբ լցուն ապակին շինելու աւազով : Բազմութիւն նաւաց կու քան կը տանին հոնկից և երբէք չի սպառիր . որովհետև կարծես թէ հովը մէկ ըրած ըլլայ, տեղը կը բերէ որչափ որ պակսի . և այս աւազը փոսին մէջ եղած ատեն կը փոխուի պակսի կ'ըլլայ : Բայց ասկէ աւելի զարմանալին է, որ ապակին փոսին հանելուն պէս նորէն կը զառնույ աւազ կ'ըլլայ : Այս տեղուոյն բնութիւնը այս է » :

Պնդան, իր Առաջնորդ ապակեգործութան մէջ շատ աղէկ կը մեկնէ այս աւազին ապակի փախուելու պատմութիւնը : Կ'ենթադրէ ինքը որ ծովուն ջուրը արեւուն տարութենէն շոգիանայով կը թոյու աւազին վրայ աղի բիւրեղներ, որոնք աւազը հանելու ատեն անոր հետ խառնուելով աներեսոյթ կ'ըլլան : Նոյն բանը դիտեց ճանապարհորդ մը ժի գարուն մէջ հին Պելրոսին

բերնին մօտ, որ հիմայ կը կոչուի Նահր-  
չալու:

Ուստի հին ապակեգործները շատ կը  
յարգէին Պիլոսին աւազը, որ մաքուր և  
փայլուն էր, և կրնայ ըլլալ որ մէջի ի-  
ջած ծովուն աղին համար յատկութիւն  
մ’առեր էր այնչափ յարգի ըլլալու.

Երրայեցւոց մէջ ծանօթ էր ապա-  
կին, որովհետև Յովրայ գրքին և Սո-  
զոմոնի առակաց մէջ կը յիշուի: Բայց  
ոմանք չն ընդունիր այս կարծիքը մեր-  
ժելով Երրայական բառին թարգմանու-  
թիւնը՝ որ ճիշդ ապակի կը նշանակէ: Սակայն այս յայտնի է որ Երրայեցիք  
իրենց Եղիպատոսի գերութեան ատեն  
և Փինիկեցւոց հետ վաճառականու-  
թեամբ վերաբերութիւն ունենալով՝  
անտարակցոս անոնցմէ ապակի շինելու  
արուեստը առած էին:

Կարտնէ Ռւիլքինսոն իր Բարք և սո-  
վորոյք հին Եղիպատացւոց գրքին մէջ  
կը ցուցնէ որ Եղիպատացւոց մէջ մեր  
թուականէն 2,000 տարի առաջ ապա-  
կին ծանօթ էր, որ է ըսել Երրայեցւոց  
Եղիպատուէն Ելլալէն շատ տարի առաջ:  
Նոյն հեղինակն առաջ կը բերէ Եղիպ-  
տացւոց հին ցեղերուն թագաւորաց  
դագաղաց մէջ գտնուած շատ մը պատ-  
կերներ, որոնք ապակադործութեան  
ամեն տարակոյս կը վերցընեն: Աւկերն-  
սոնի գտած պատկերաց առաջինին մէջ  
կը տեմնուի աշխատաւոր մը որ խողո-  
վակով ապակին փուան մէջ կը գնէ, որ  
հիմակուան աշխատաւորաց Եղեղեայ  
խողովակին կը նմանի: Երկրորդին մէջ  
երկու արուեստաւորք զիմացէ զիմաց  
նստած և մէջտեղ վասարան մը, եր-  
կուքն ալ մէյմէկ ապակեղէն զանգուա-  
ծի մը վրայ կը փշեն խողովակով: Եր-  
բորդ պատկերին մէջ երկու գործա-  
ւորք, որոնք երկուքն ալ կը փշեն գետ-  
նի վրայ գրած շիշ մը վրայ:

Մեմփիսի և Թերէկ գերեզմանաց մէ-  
ջէն ելած մութաներուն վրայ շատ տե-  
սակ ապակեղէնք գտնուեցան. զոր օ-  
րինակ մանեսակի, ապարանջանաց, և  
այլն, հատիկներ, որոնք ամենայն կեր-  
պով կը հաստատեն թէ Եղիպատացիք

շատ յաջողակ էին ապակի շինելու մէջ: Գերեզմանաց մէջ գտնուած ապակե-  
ղէնք բնաւ կերպով մը չեն ցուցըներ  
թէ որ թուականին շինուած են, որով-  
հետև գերեզմանաց ոչ արտաքին և ոչ  
ներքին կողմէն նշան մը կայ թուականը  
ցուցընող. միայն թէ այս ապակեղէնք  
բստ ամենայնի կը նմանին թուականով  
ծանօթ ապակեղինաց: Եղիպատոսի գա-  
գաղաց մէջ կը գտնուածն նաև գունաւոր  
ապակեղէնի կտորուանք. արդէն թերէ  
և Մեմփիս անուանի էին գունաւոր ա-  
պակի շինելու, որոնց վաճառականու-  
թեան մեծ առիթ ելած էր:

Եղիպատոսի գերեզմանաց մէջ գըտ-  
նուած են նաև բոլորովին անգոյն ապա-  
կիներ, որոնք յայտնի կը ցուցընեն որ  
ապակագործութիւնն Եղիպատացւոց  
մէջ ինչ աստիճանի ծաղկած էր: Որով-  
հետև աւազին կամ նատրոնի (բնած-  
խատն նատրոնի) հետ խառնուած ըլլայ  
մետաղական թթուուկ մը, ապակոյն  
գոյն մը կը լրերէ, որ ըստ բնութեան  
թթուուկի զանազան կերպ կ'առնու:

Յետ Եղիպատացւոց Փինիկեցիք ե-  
ղան անուանի ապակագործութեան  
մէջ ինչպէս որ վերը ըսինք, Տիւրոսի  
և Ալիդոնի մէջ հոչակաւոր գործատուն-  
ներ կային: Բայց թէ ինչպէս Եղիպատ-  
ացիք այս արուեստին մէջ կանխեցին  
քան զիմնիկեցիս, այս Եղած է պատ-  
ճառը. որովհետև Փինիկեցիք վաճա-  
ռական ազգ էին. արդ, ինչպէս որ կ'ըսէ  
Պոնդան, « վաճառական ազգ ըսածդ  
ինքը ճարտարելէն առաջ ճարտարող  
ազգաց մէջ միշնորդ կ'ըլլայ »: Ասկէ  
զատ Եղիպատոսի մէջ կը գտնուէր ևա-  
տրոն զոր չունէին Փինիկեցիք:

Պինիսոս շատ կը զուէ Ալիդոնի ապա-  
կեգործները, որոնք աղէկ գիտէին թա-  
փել, յդկել զապակին և մեծաքանակ  
կերեր շինել անկէ:

« Յստ վկայութեան չերոգոտոսի և  
թէ օփիրաստեայ, կ'ըսէ Պինիսոս, կը զըտ-  
նուի Տիւրոսի Հերակեսի տաճարին  
մէջ սիւն մը, որ միակատուր զմիուխտէ  
շինուած է կ'ըսեն, և կարգէ զուրս  
փայլուն լցոս մը կը ցողացընէ »:

Այս սիւնը՝ անշուշտ գումաւոր ապա-  
կեայ նիւթով շինուած էր . նոյնը կը ը-  
նանք ըսել Սերապիսի արձանին համար՝  
որուն բարձրութիւնը ինն կսնգուն էր,  
զոր կը յիշատակէ Ապափիանոս :

Եղիպատացիք և Փիննիկեցիք իրենց  
արուեստին նախանձաւորք ունեցան : Ե-  
ղիպատոսի և Աստրուց սահմաններէն ան-  
ցաւ Յունաց արշիպեղագոսը և մինչեւ  
Ետրութիւն : Արդի պեղմոննէնքներով Ետ-  
րութիւն կողմերը գտնուեցան հազա-  
րամանիկեայ (millefiori) կոչուած ա-  
մաններ, որոնց գիւտը առաջ վենետ-  
կեցւոց կը տրուէր, ասով իմացուեցաւ  
որ այս գիւտը շատ հին է և Ետրութիւն  
ժողովրդեան կը պատշաճի :

Յունաց արշիպեղագոսէն ալ անցաւ  
ուրիշ երկիրներ :

Պարսիկք կը գործածէին ապակեղէն  
ամաններ, որոնց վրայ Աթենացւոց  
գեսպանները շատ զարմացան, և իրենց  
առջև յետին զեղլսութեան և փառա-  
ւորութեան բան մը սեպուեցաւ : Բատ  
Պինիոսի, Հնդկաստանցիք, Պարթեաք,  
կեղոք . ունէին ապակւոյ գործարան-  
ներ :

Հոռվմայեցիք ուշ սկսան ապակի տ-  
նօթ գործածել, և զրեթէ մինչեւ կիկի-  
րոնի ժամանակ այս արուեստը իրենց  
անծանօթ էր : Երկայն ատեն Եղիպատա-  
ցւոց և Փիննիկեցւոց ապակւոյ գործա-  
րանին կը խարեէին 'ի Հոռվմ ապակե-  
ղէն անօթ : Ապակւոյ գործածութիւնը  
այնպէս շուտ առաջ գնաց որ Օթոստո-  
սի ժամանակ սկսան Եղիպատուէն ա-  
րուեստաւոր բերել տալ Հոռվմ՝ որպէս  
զի կարենան զնողքն գոհ ըլլալ:

Շատ սուզ էր ապակին Հոռվմայ մէջ  
կայսերաց ատեն : Ներոն 6,000 սե-  
տերտ վճարեց (զբեթէ 1200 ֆր.) եր-  
կու պատիկ բաժակաց համար : Եր-  
բարդ գարուն մէջ Աւրելիանոս կայսր,  
յետ Ալեքսանդրիս տիրելու, Եղիպա-  
տոսի վրայ փոխանակ տուրբի՝ պարաք  
դրաւ ապակեղէն մը իրեն խարելու :

Եղիպատոսէն Հոռվմ եկած արուես-  
տաւորք իրենց արուեստին վերաբե-  
րեալ ամենն հարկաւոր նիւթերը գտան

Խտալիոյ մէջ, և շինուած գործարանքն  
քիչ ատենէն հասան Եղիպատուցւոց և  
Փիննիկեցւոց գործարանաց ճարտա-  
րութեան : Լատին հեղինակաց յիշած  
առաջին ապակւոյ գործարանն եղաւ  
Փլամինիեան կրկեսին մօտ շինուածը :  
Հոռվմայեցիք ապակիէ ամեն տեսակ  
անօթ շինեցին, սրուակներ, սափոր-  
ներ, շիշեր, գնտակներ, փշելով՝ թա-  
փելով և վրան փորելով :

Սկսուրոսի ամիմիթէատրոնին երկ-  
րորդ աստիճանը զարդարուած էր ա-  
պակիէ թիթեղներով : Պինիոս կը վը-  
կայէ որ այս ամիմիթէատրոնին նման  
մեծ շինուած չկար : « Երկ կարդ ու-  
նէր այս թատրոնը, կ'ըսէ Պինիոս ,  
360 սիւնով, այն քաղքին մէջ ուր որ  
նշանաւոր քաղաքացւոյ մը քով՝ նիւ-  
մէզի մարմարինի 6 սիւն գտնուերուն  
համար ամենուն խօսակցութեան նիւթ  
եղեր էր : Ուաշին կարդը մարմարինէ  
էր, երկրորդը ապա կիէ, որուն նման  
զեղլսութեան օրինակ չէր եղած, եր-  
րորդը սովոր գոյն փայտէ » :

Սատարիոս կ'աւանդէ թէ ինչպէս Ե-  
տրութացիք իրենց բաղանեաց ձեղունը  
ապակիէ թիթեղներով ծածկած էին .  
և այս ապակիներուն զանգուածը գու-  
նաւոր էր, որով կը ձեւացընէին այլ և  
այլ նկարք :

Արգեօք Հոռվմայեցւոց մէջ ծանու-  
ցեալ էր պատուհանի ապակին : Այս  
հարցման տարբեր պատասխաններ տը-  
րուած են ատենօթ, այլ և այլ կերպով  
մեկնելով Յունաց և Հոռվմայեցւոց հե-  
ղինակաց բառերը, մինչև որ նորագիւտ  
հնութիւնք ամեն տարակցս վերցուցին :

Մեր գարուն կէսերը գտնուած Պոմէ  
պէայի շէնքերուն հետ գտնուեցան նաև  
պատուհանի ապակիներ բաւական լաւ  
վիճակի մէջ : Նոյնը կը վկայեն այլ և  
այլ հնախոյգք, և Պոնդան ուշադրու-  
թեամբ քննելով քանի մը ապակւոյ կը-  
տորներ՝ ցուցուց որ անոնք շնէն փշեալ,  
այլ թափուած են :

Պոմէայի պատուհանաց ապակւոյ  
գոյնը կանաչ երկնագոյն է : Քիմիապէս  
լուծելով՝ կու տայ հետեւեալ ցուցակը,

ԴՐՈՒ կը գնենք հոս բաղդատելով արդի ապակւոյ բաղադրութեան հետ.	
Բաղդրութիւն պատուհանի առաքելոյ Պոմակաց.	Արդի պատու- հանաց
Գայլախաղածին . . . . .	69, 43
Կիր . . . . .	7, 24
Նատրոն . . . . .	18, 24
Պաղեղածին . . . . .	3, 55
Թթուուկ երկաթոյ . . . . .	4, 15
— մագնանի . . . . .	0, 39
Պղինձ	քիչ մը
	100 »
	100 »

Ինչպէս որ կը տեսնուի այս երկու համեմատութեանց մէջ քիչ տարբերութիւն կայ գայլախաղածնին և մէկալ զլաւոր մարմուց մէջ :

Հռովմէական ապակիներուն մէջ նշանաւոր բանն ալ այս է որ ապակիները կարգ կարգ շինուած են և տարբեր գոյներով : Վրայի եղած նկարքն այնպիսի գոյն մը ունին որով գուրս կը ցատքեն յատակի վրայ եղուծ գունին մէջ : Այս տեսակ ապակիներէն քիչ կտորներ ունինք, բայց գտնուած կը տորները յայտնի կը վկայեն թէ ինչպէս առաջ գացեր էին արուեստին մէջ հին խտալիոյ ապակեդործները :

Երբոր Յուլիոս կեսարու ատեն ափ բեցին Հռովմայեցիք Գաղղիոյ, այս կողմէ մերը մտցուցին իրենց արուեստներն ալ մանաւանդ ապակեդործութիւնը : Այս պատճառու է որ գաղղիական-հռովմայեցի գերեզմանաց մէջ գտնուած ապակիէ անօթները ըստ ամենայնի կը նմանին հռովմէական արուեստին Գրտնուած ամաններուն մէջ նշանաւորն է Սարասպուրկի ապակեայ անօթը, որ 1825ին գտնուեցաւ, և էր Մաքսիմիանոսի Հերակլեսի, որ Գաղղիոյ մէջ անցոց իր կենաց վերջի տարիները : Նոյնը կրնանք ըսել նաև Սպանիոյ մեջ գըտնուած ապակեայ անօթոց համար, որոնց վրայ գրոշմած են հռովմէական արուեստին տեսակը :

Զենք կրնար հաւասարել թէ Յունաց մէջ ինչ աստիճանի այս արուեստը առաջ գացած էր, որովհետեւ յստն հեղինակները բան մը չեն յիշատակեր : Բայց յայտնի է որ Հռովմայ մէջ ծաղկած ատեն Յունաց մէջ ալ ծաղկած էր, և Հռովմայ կայսրութեան իյնալէն ետեւ Յոյնք պահեցին այս արուեստը, և լիսպոս կղին անուանի էր ապակեդործութեան մէջ :

### ՊԵՂԾՈՒՆՔ Ի ՄԻԿԵՆԱ

Միկենք՝ յունական առասպելախառն պատմութեան վերաբերեալ քաղաք մը պիտի համարուէր, եթէ իրեն մինչեւ մեր օրերը մնացած աւերակներն գեռես հա հատաստի շընճայէին մեզի իր տաենուան մը գոյութիւնը : Այս քարքիս պատմութիւնն զիւցազանց դարերէն կը սկսի, և կը վախճանի Յունաց պատմական դարուն սկզբնաւորմամբն : Բատաւանդութեան հիմնեալ 'ի Պերսէոսէ' Տրոյիոյ պատերազմին ժամանակ առաջին զօրաւոր քաղաքն էր, բարդաւաճն Արգովիսի մէջ մայրաքաղաք Արգամեմոնի Արքայից Արքային : Բայց յետ Հերա-

կեանց յԱրգոս վերադառնալուն՝ քիչ ատենուան մէջ կորպնցուց բոլորմին իր պայծառութիւնն, և 'ի պատմըցաց միայն Մարական պատերազմին ժամանակ Արգիացուցմէ հիմնովին կործան ման պատմութիւնը կը յիշուի . և թերես յաւիտենական լուսիթեան մը մէջ թաղեալ պիտի մնար իր յիշատակը, եթէ հոմերասէրն կամ լաւ ևս ըսելով հոմերապաշտն Հենրիկոս Շիման՝ բարեբաղդ ձեռնարկութեսմբ մը չուվէր կրկին անդամի սիրած հանճարն, ըդ Մեծ քերթողահայլն, յաղթական հանդիսացը լի պատմութեան ընդգէմ